Ն. 3982 1902 ՀՈԿՏԵՄԲԵՐ 20/1 ՆՈԵ. ՇՈՒՄԱ ԻՐԹԼՍԻ 19րնձլ սահմ 1 ՇԱՎԱՆ 1320 — 20 ԹՐՇԻՆԻ ԼՎԼԼ 1318

ՄԵՋՄՈՒԱ-Ի-ԱԽԲԱՐ

DIRECTION DU JOURNAL
MEDJMOUA-I-AHBAR
Grand'Rue de Péra, Taxim 65

Հաքթաստ իրի տեքա եանի ՉԱՐՇԷՆՊԻՀ վէ ՇՈՒՄԱԱ ԻՐԹԼՍԻ
կիանղէրի նէշր օրտինուր։

مجموعهٔ اخبار
بك اوغلی تقسیم جادهسی نومرو ٦٥

ՂԱԶԷԹԱՄԸՋԸՆ ԱՊՈՆԷ ԳԻՑԱԹԼԱՐԸ. = Իսթանպոլ իչին սէնէլիկի 60 ղրուշ, = 6 այլըղը 35. = Թաշրա իչին սէնէլիկի 85. = 6 այլըղը 45 ղշ. տուր։ = Բօսթա իւճբէթի պիղէ այիտ տիր։ = 15 կիւնլիւք նիւսխէ 60 բարա տրր։ = ԻԼԱՆԱԹ ՇԱՐԹԼԱՐԸ. = 1ինճի սահիֆէնին պէհէր սըրասը 5, Ջնճի վէ 3իւնճիւ սահիֆէլէրին հէր սըրասը 3, վէ 4իւնճիւ սահիֆէնին պէհէր սըրասը 1 ղրուշ տուր։ = Զօգ տէֆա տէրճ իտիլէճէք իլանաթ իչին այրըճա բաղարըրգ օլունուր։ = Նիւսխէսի 30 բր տրր։

Ղազէթահա միւթէալլիգ խուսուսաթ իչին ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՕԼԱՑԵԱՆ միւրաճաաթ օլունա։ = Խարէխանէ՝ Պէյօղլունտա Ճատտէի քէպիրտէ Ն. 65։

ՉԱՅՆԱԿԻՑ "ՀՆԱԽՕՍ,,ԻՆ

Վարժապետը և Գասպար աղբարն երկար ատեն զիրար չտեսնելէ ետք, օր մը Գասպար աղբար այցելեց Վարժապետին և իրենց միջև սա չահեկան խօսակցութիւնը տեղի ունեցաւ և փոխանակուեցան կրթական ու կրօնական շատ մը լուրջ գաղափարներ։

Վարժապետ.— Բարի լո՛յս, Գասպար աղբար, բարի ես եկեր։

Գասպար աղբար.— Օ՜, Աստուծոյ բարին, սիրելի Վարժապետ, բարով տեսանք։

— Այս ո՞րչափ ուշանալ է, բաւական տեղեր պտըտած ըլլալու ես Գասպար աղբար։

— Մի՛ հարցուներ, Վարժապետ, այս անգամ աշխարհքին ատկէն մոռանք վրայէն եկանք։

— Անանկ է նէ՝ քովդ անհատնում լուր կայ, խօսէ՝ տեսնենք։

— Ինչ լուր պիտի ըլլայ... եթէ կ'ուզես, քիչ մը մեզի վերաբերեալ օգտակար խնդիրներով զբաղինք։

— Ի՞նչպէս։

— Ինչպէս պիտի ըլլայ, եթէ չեմ սխալիր Մէճմուաի Ախպարլրագիրը կ'առնուս. մէջը մեզի վերաբերեալ լուր չի՞ գտնուիր միթէ։

— Հը՛մ. աղէկ միտքս ձգեցիր, այս անգամ 3995—6, 1902 Սեպտ. 25 և 28 թիւերուն մէջ՝ ճիշդ և զուտ մեզի վերաբերող խնդիրով մը կ'զբաղէր, այսինքն, մեր Եկեղեցւոյ հնաւանդ և հարազատ սովորութիւնն Ծնրադրութի՛ւնն է թէ Երկրպագութիւնն։

— Դա՛ռնեալ ծիսական և արարողութեան խնդիր. է, ի՞նչ վճիռ կը տրուէր։

— Արդէն յայտնի բան է որ՝ վճիռն ի նպաստ Երկրպագութեան պիտի տրուեր, վասն զի, Պատուարժան Յօդուածագիրն՝ Հնախօս, կ'եղրակացնէր թէ՝ Ծնրադրութիւնը մեր երկրպագութեան մէջ գերազանցապէս կը բովանդակուի և թէ անոր աղաւաղեալ մի քառորդ մասն է...

— Հասկցայ, հասկցայ, Վարժապետ. արդէն սոյն խնդրոյ նկատմամբ ինչպէս նաեւ Ողջոյն տալուն և Մաս բաշխելու սովորութեան վրայօք երկարօրէն բացատրութիւն և տեղեկութիւն տուած էիր երկու տարի առաջ՝ 1900, Օգոստոս 12 և 16 Մէճմուաի Ախպարին 3755—6 թիւերուն մէջ. ուստի այն ատենուան տուած տեղեկութիւնդ ու բացատրութիւնդ տակաւին միտքս ըլլալով՝ չ'երկրորդենք, հապա՝ նայինք դեռ ուրիշ ի՞նչ կ'ըսէ։

— Դեռ ուրիշ ի՞նչ պիտի ըսէ. արդար բարկութեամբ կը գանգատի մեր հարազատը թողած՝ օտարամուտին սիրահարելնուս համար, և Եկեղեցական իշխանութեան հոգածու ուշադրութիւնը կը հրաւիրէ՝ որպէս զի օտարամուտն հարազատին տեղի տայ։

— Հարկաւ, այնպէս պէտք է ըլլայ, բայց մտիկ ընո՞ղն ո՞վ է։

— Ինչո՞ւ. Պատ. Յօդուածագիրն կ'ըսէ թէ ակնատես եղած է այս տարուան Խաչվերացի տօնին օրը՝ Վիեննայի Մխիթարեան Վեր. Հարց եկեղեցւոյն մէջ ի Բանկալթի(*), ուր՝ ճշդիւ կը գործադրուէր։

— Երանի թէ ամէնքն ալ միակերպութեամբ հետեւէին սոյն բարի օրինակին, և միանգամ ընդ միշտ հասկցուէր թէ Կաթողիկեութիւնն՝ ծիսից եւ արարողութեանց փոփոխման վրայ չէ՛, հապա՝ Ս. Հաւատոյ Դաւանութեան միակերպութեան մէջ կը կայանայ, անփոփոխ պահելով իւրաքանչիւր ազգ իւր սեպհական ծեսն ու արարողութիւնը. ինչպէս ինձ բացատրած ես արդէն վերոյիշեալ թուականին։

— Ա՛խ, սիրելի՛ Գասպար աղբար, որչա՜փ արդարացի է փափաքդ և ցանկալի. տակաւին ունինք չա՜տ մը եկեղեցական կարգադրելիք բաներ, որոնք՝ կամ ժամանակին ու պարագայից բերմամբը, և կամ չափազանց օտարասիրութենէն՝ այլակերպ կերպարանք առած են, այնպէս որ՝ բոլորովին օտարացեալ կ'երեւանք համազգի եղբարց հանդէպ, մինչդեռ անոնք ալ վերջին ծայր պահպանողական յամառութեան մէջ կը դտնուին նշանախեց մը մինչեւ անգամ չուզելով բարեփոխել ըստ պատշաճի և ի պահանջել հարկին։

— Ատիկայ ալ չիտակ չէ, երկու ծայրայեղութիւնքն ալ մերժելու է. բայց կ'ուզէի հասկնալ թէ որո՞նք են այն չատ մը տակաւին կարգադրելիք բաներն։

— Դիւաւորներն յայտնելով գոհ ըլլանք. ունինք մի քանի եկամուտ բաներ զոր օրինակ. Ա. Օրհնութիւն տալու սիրուն և գեղեցիկ արարողութիւնը՝ Սրբութիւն Սրբոցով, զոր՝ թէպէտեւ Լատիններէն առած ենք, սակայն բոլորովին հայացուցած ենք՝ զայն աւելի վսեմ հանդիսացնելով քան սկզբնատիպ լատինականը, և որուն արդէն օրինակն ունէինք և ունինք ցարդ յանմահ Պատարագի «ի Սուրբ ի Սուրբ»ի պաշտամանն և ի «Հսկումս»։ Ինչ սքանչելի և սիրուն պիտի լինէին մեզ համար եթէ միւս եկամուտ բաներն ալ Ասոր նման հայացնէինք. զոր օրինակ. Բ. Քանի որ Հանդիսաւոր վերաբերումն ի ժամ Ս. Պատարագի անյարմար դատուած է, փոխանակ զայն խափանելու՝ միթէ աւելի պատշաճ և փառաւոր չէ՞ր լիներ եթէ փոխանակէինք զայն կամ վերածէինք Լատինաց Ամենասուրբ Մարմնոյ եւ Արեան տօնին չքեղ թափօրին, ճոխացնելով զայն (Վերաբերումի գեղեցիկ թափօրը) հոգեբուխ և ըստ պատշաճի չարականներով ու տաղերով. և այսպէս ճիշդ հայկական կերպարանք մը կ'առնուր՝ այժմեան մերոց ոմանց ճիշդ լատինականը փոխ առածին տեղը։ Գալով Գ. Քառասնաժամեայ (Quarantore) Երկրպագութեան՝ զայն եւս կարելի է վերածել մեր հայկական Հսկումներուն՝ պէտք եղած վայելուչ բարեշրջումներով։

— Այսչափը մենք ունենալնէս և հայացնել կարենալնէս ետեւ՝ այլ եւս ի՞նչ բան կը պակսի մեզի և ինչո՞ւ համար այդքան օտարասիրութեան յարած են մեր ոմանք, մերինը թողլով՝ բոլորովին լատինանալուս ի՞նչ պատճառ կուտան։

— Ա՜հ, սիրելի Գասպար աղբար, այս օտարամոլութիւնը չէ՞ մի զմեզ ծիծաղելի հանդիսացնողը. այո՛, այս մեր անխորհուրդ ընթացքներն են՝ որովք՝ կը համարձակիմ յայտնել քեզի թէ՝ կան դեռ մի քանի ուարօրինակ ուղղելիք բաներ, զոր օրինակ, այնչափ անգամ խօսուած ու մեղադրուած «հին և նոր ուսմարի» խառնափնդոր կիրառութիւնին միւսնոյն հասարակութեան մէջ. թողունք մէկդի նաեւ մեր եկեղեցականները բարեւելու բոլորովին եւրոպականացեալ ձեւերը՝ որովք աշխարհական և եկեղեցական չեն զանազանուիր. իրօք համամիտ չեմ համազգայնոց անխտիր և ջափազանց սիրողոներ չուայելու մասին, որով ոչ կաթողիկոսը, և ոչ եպիսկոպոսը և ոչ առաջնորդական փոխանորդն ու տեղապահը՝ և ոչ ալ վարդապետը կրնայ զանազանել վարժ չեղող մէկը. բայց ինչպէս պահ մը առաջ ըսիր՝ ծայրայեղութիւնները մերժելու է։

— Բայց ես որչափ ալ օտար լեզուներ չեմ գիտեր նէ՝ ամէն երկիր իր սովորութիւններն, ամէն լեզու իւր յատուկ բանաձեւերն ու ոճերն ունին. ուստի այս մասին պէտք է իւրաքանչիւրին սովորութեան ու յատկութեան հետեւիլ երբոր բանաւոր պատճառներ չ'արգելուն զայդ. բայց ատոնց բուն պատճառներն՝ ես կարծեմ մեր այժմեան բռնած դրութիւնն ու սերտ յարաբերութիւններն են՝ որովք կ'ընտանենանք օտարաց հետ և կ'ընդօրինակենք անոնց նորոյթներն (մօտոները) ու ձեւակերպութիւնները՝ առանց յիշելու թէ ըստ մերոց նախնեաց՝ պէտք է միշտ օտարաց աղէկն առնուլ և յոռին տարամերժել։

— Ըսածդ մասամբ արդարացի է, որովհետեւ հիմա կրնանք ըսել թէ կրթական վիճակնիս բաբելոնական խառնակութիւն մ'է. ինչպէս կը նշմարուի մինչեւ անգամ մեր բոլոր լրագրաց բազմոճեան լեզուէն։

— Վա՛րժապետ, միտքս բան մ'ալ եկաւ. այսինքն քանի մը տարիներ առաջ Սրբազան Քահանայապետին՝ Եկեղեցեաց միութեան խնդրոյն համար հանած սքանչելի և իմաստալից Կոնդակը և սիրալիր և իրաւացի յորդորը. արդ ինչ վախճան ունեցաւ այդ Կոնդակը։

— Ինչ վախճան կ'ուզէիր որ ունենար. ամէնքն ալ իրաւունք տուին Սրբազան Քահանայապետին և ամէնքն ալ գովեցին սոյն գաղափարն. սակայն դիտես, Գասպար աղբար, որ ուրիշ խնդիր է ընդունիլ ուրիշին բարեմասնութեանց և առաքինութեանցը վրայ՝ և ուրիշ խնդիր է անոնց հետեւիլն ու նմանիլը։ Հեռուն չերթանք ըսածս հաստատելու համար, այսինքն ուրիշ խնդիր է ընդունիլ մեր երանաշնորհ Հայրապետներն, Ս. Լուսաւորչէն սկսեալ, և ուրիշ խնդիր է անոնց յօրինած սքանչելի Շարականները և գրութիւնները երգելը, և չա՜տ տարբեր խնդիր է անոնց երկնընթաց չաւղին հետեւիլը և երգուած չարականներուն անսայթաք և ուղիղ իմաստովը ընթանալն։

— Գոնէ՝ տօնական օրերնիս միակերպ կատարէինք համայն Քրիստոնեայք, այսինքն միեւնոյն սուրբերը և տօնախմբութիւնք՝ ամէն տարի միեւնոյն օրը կատարէր. ապա թէ ոչ՝ ճիշդ բաբելոնական խառնակութիւն կրնանք կոչել այս համօրէն Քրիստոնէից ընթացքը. և կարծեմ այս բանս գործադրելու համար կաթողիկէներ ըլլալու հարկ չկայ։

— Ո՜հ, երանի թէ յայդմ դոնէ յաջողէր համայն Քրիստոնէութիւնը ի բաց թօթափելով իւր դարաւոր քաշքշուք վէճերն, գծուծ անհատական գաղափարները, յարատեւ կնճռոտ մրցումներն ու աւերիչ շըշուկները ու երեւակայական սխալ նախապաշարումները։

ԳԱՒԱՌԱՑԻ ՈՄՆ

Ամասիա, 10 Հոկտ. 1902

ՀԵՐՔՈՒՄ

Անցեալները մայրաքաղաքին հայերեն թերթերէն ոմանք, Արքեպիսկոպոսական Փոխանորդ Տ. Գրիգոր Ծ. Վ. Աշըգեանին՝ իբր թէ ապօրինի պակներ կատարած ըլլալը հրատարակած էին։ Պոլսական մամուլէն այդպիսի հրատարակութիւն մը երեւան եկած ըլլալը զարմանք չի բերեր. զարմանք յայնժամ տեղի կ'ունենայ՝ երբ հաւատք ընծայուի նման անտեղի ամբաստանութեանց։

Խնդրոյն եղելութեան գալով, պէտք է դիտել թէ երկու պարագայից մէջ միայն կրնայ ապօրինի համարուիլ պակադրութիւն մը. նախ երբ պաշտօնեան ձեռնհաս չէ (Ministre compétant)· այս է երբ իրաւասութիւն չունեցող պաշտօնեայ մըն է պըսակ ընողը։ Երկրորդ՝ երբ կատարուած պսակը եկեղեցական դրական օրինաց հակառակ է, բայց յիշուած երկու դիպուածներէն և ոչ մէկը տեղի ունեցած է մեր խնդրոյն մէջ։

Գաւառներու մէջ սովորութիւն եղած է ամուսնական խնդիրներու պատճառաւ դիմումներ ընել նաեւ տարբեր յարանուանութեան հեղինակութեանց։ Կաթողիկէ Եկեղեցւոյ ձեռնհաս պաշտօնեան, թէեւ սկզբմամբ իրաւունք ունի իրաւասութիւն գործածել, մանաւանդ երբ իրը սեպհական հովիւ իրեն դիմում կ'ըլլայ և կը խնդրուի, այսու հանդերձ չահեցող փափկանկատութեամբ մը կը կանխէ, կ'իմացնէ եղելութիւնը համազգի պաշտօնէին, որուն կանխաւ դիմում եղած է. երբ ճար և դարման չգտնէ, ծանր անպատեհութեան և անկարգութեանց առջեւն առնելու վախճանաւ, ժամանակ մը դիմում ընողին հաւատարմութիւնը փորձելէ յետոյ, խղճմտանաց պարտ կը համարէ հարկ եղած անօրինութիւնը ձեռք առնելու, և ի գործ

դնելով, աղատել խեղճ հաւատացեալը յուսահատ վարանումէ մը և ծանր բեռնէ մը, զոր միւս պաշտօնեան, ո՛ գիտէ ինչ նպատակաւ անոր վրայ բառցեր է։

Իսկ եկեղեցական դրական օրինաց հակառակ պսակադրութիւնն մեր խնդրոյն մէջ համազգի պաշտօնէին թիւր ենթադրութեան և ըմբռնումին վրայ միայն հիմնուած է. օրինակի աղագաւ Կաթողիկէ Եկեղեցւոյ ձեռնհաս պաշտօնեան չ'անգիտանար թէ բանաւորութեան և խելքի վրայ հիմնուած Աստուածաբանական կանոնաց համաձայն, այրի երիկ մարդ մը այրի կին մը կնութեան առնելով, ասոնցմէ կանխապէս ոչ մէկ հօրէ և ոչ մէկ մօրմէ ծնած արու և էգ զաւակներն ալ պիտի կրնան միանգամայն միմեանց հետ ամուսնութեամբ միանալ. նմանապէս չէ արգիլեալ իրաւագիտական և եկեղեցական կանոնօք, որ երկու եղբայր կրնան երկու քոյր առնուլ, կամ եղբայր մը և քոյր մը ուրիշ եղբօր մը և քրոջ մը հետ ամուսնանալ, և այլ ասոնց նման դէպքեր։ Ահա ճիշդ այս կարգի պսակներ են զորս ապօրինաւոր կը հրատարակուին կամ չարամտութեամբ և կամ ապիտութեամբ, որոց երկուքն ալ դատապարտելի են. չեն կրնար մեղադրելի և դատապարտելի չ'ըլլալ ձեռնհաս պաշտօնէի մը, քահանայի մը, և մանաւանդ Առաջնորդի մը համար. բայց դժբաղդաբար իրականութիւն էայսպիսեաց համար, մեղք չեղածը մեղքի տեղ դնել, և մեղք եղածը մեղք չհամարել, և իրենց յանցանքը ուրիշի վրայ բառնալ, իրենց մեղքը ուրիշի վերագրել. քանի՜ քանի՜ ոչ թէ միայն ապօրինաւոր այլ անվաւեր և կրօնի հակառակ պսակներ չեն հաստատեր Արքեպիսկոպոսի համազգի Առաջնորդին, զորս ապականեալ վկայներ կը հաստատեն։ Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ միութիւն կայ, և այս հեղինակութեան ճանչցուելովն է որ ոչ ոք կրնայ ինքնօրէն գործել. ինքնօրէն գործողը այդ միութեան մէջ չէ, հեղինակութիւնը չճանչցողը Կաթողիկէ Եկեղեցւոյ միութենէն, Եկեղեցիէն դուրս է. հետեւաբար Արքեպիսկոպոսական փոխանորդը չի կրնար ապօրինի պսակներ կատարել առանց եկեղեցական հեղինակութիւնը ստանալու ընելու, Եկեղեցւոյ միութենէն զրկուելու և հերձուածող ըլլալու։ Ուրեմն պարզ ամբաստանութիւններ են հրատարակուածները, և ոչ այլ ինչ։

ՀՇՄԱՐՏԱՍԷՐ ԴԻՏՈՂ ՄԸ

Ս. ՅՈՎՍԷՓ ԵՕՐԹՈՒՕՈՒ Վ.Է ԵՂԲԱՅՐՈՒԹԻՒՆԸ

Եարընքի բաղար կիւնիւ, սաաթ 4 1)Զատա, Ս. Յ. Ոսկեբերան քիլիսէսինէ, Ս. Յովսէփ եօրթուսընա հիւրմէթէն, Կ-Բաթրիգ ռիւթպ. Էմմանուէլեան Պօղոս էֆ. հաղրէթլերի հաղրը օլտուղլարը հալէ, Ատանա Եպիսկոպոսը Արհ. Թերզեան Պօղոս Գերապայծառ թարաֆընտան մութանթան սուրէթէ Գուտտասը չէրիֆ թագտիս իտիլէճէք, վէ Վիէննա Մխիթարեան թարիգաթը ըէհապիտինտէն Հ. Արիստակէս Վ. Տալեան թարաֆընտան պիր ներբող իրատ գրըլընաճագ տըր։

Պատէհու մէղքիւր զիտէթին իճրասընա վասրթա օլան Ս. Յովսէփ Եղբայրութիւնընդն էօլմիւշ աղալարընդն իսթիրահաթը բուհլարը իչին Հոգեհանդստեան Պաշտօն իճրա իտիլէճէք տիր։

Կէրէք մէղքիւր ճէմիյէթին խայրիէ աղալարընդն վէ կէրէք սաիր տինտարանդն եարընքի զիտէթի բուհանիէտէ հաղրը պուլունմալարը՝ վաղիֆէի տինիէ իճապընտան տըր։

ՏԻԿԻՆ ԱՂԱՒՆԻ ՔԱՋԱՋԵԱՆ

Միթէվէֆա Քաղաղեան Յակոբ բաշանդն վէ Քաղաղեան Նշան էֆ.նին հէմշիրէի միւհթերէմէլերի ՏԻԿԻՆ ԱՂԱՒՆԻ ՔԱՋԱՋԵԱՆ, աղ կիւն զարֆընտա տիւչար օլտուղը խասթէլիքէն աղատէի սէր իտէմէհէրէք, չարչէնպէհ կիւնիւ վէֆաթ իթմիշ, վէ ճէնազէ ալայը՝ տիւն Ս. Երրորդութիւն քիլիսէսինտէ իճրա իտիլմիշ տիր։

Միթէվէֆիյէ՝ էվսաֆը մէմտուհէ իլէ մութթասրֆէ, խուսուսիյէ խայրխահ վէ ֆուգարաբէրվէր պիր գաստն օլուպ, աէնի վէ չօգ տէֆա խէֆի նիչէ նիչէ խայրխահլըգլարը, էղճիւմէ Ս. Փրկիչ խասթախանէսինէ վէ Խասքէօյտէքի Գալֆեան Որքանոցա էյլիքլերիյէ, ճիւմլէնին բիայէթ վէ թէվէճճիւհինիւ պիհագ գաղանմըշ օլմասըյլա, վուգուի վէֆաթ զայեաթը մուհիմմէտէն ատտ օլունմայա սէղա պուլունմուշ տըր։

Ճէնազէ ալայընա՝ Բաթրիգ Ամեն. Օրմանեան Սրբազան բիասէթ խիպ, խիթամը ալնի բուհանիտ իրատ իյլէսիքլերի մէրսիէտէ, միւթէվէֆիյէնին էվսաֆը ճէմիլէսինի վէ խայրխահլըգլարընը թագտիր իթմիշ, վէ ալէլ ումումէ գատընլարա պիր հիւանի նիւմունէ օլմայա լայըգ պուլունտուղընը զիքր իթտիքէն սօնրա, պիրաէրի Նշան էֆ.յէ վէ ումումէ Քաղաղեան խանէտանը ազալարընա պէյանը թաազիյէթ իյէմիշ տիր։

Պատէհու ճէնազէ՝ միւքէլլէֆ պիր արապաի մախսուսա վազ իլէ, խայի ագրապա վէ ահրպպա՝ 50 գատար լանտօ վէ տիկէր արապալարա լաքիպէն, Շիլի գապրիսթանընա պիլ ազիմէ, միւթէվէֆիյէ՝ Քաղաղեան խանէտանընա մախսուս մադպէրէտէ տէֆն իտիլմիշ տիր։

Բաթրիգ Ամեն. Օրմանեան Սրբազան՝ Նշան էֆ.յի քէնտի արապասընա ալարագ, պէրայի թաազիյէթ Քաղաղեան խանէսինէ աղիմէթ իյէմիշ տիր։

ՍՕՊՐԱՆԻԷ ՄԷՃԼԻՍԻՆԷՆ ՔԻԻՇԱՏԸ

Պուլկարիսթանընն Սօպրանիէ մէճլիսի՝ կէչէն սալը կիւնիւ էօյլէտէն սօնրա քիւշատ օլունմուշ տըր. Մէճլիսի վիւքէլը ըէիսի՝ բրէնս Ֆէրտինանտընն աթիտէքի նութգընը օգուտմուշ տըր.

«Պուլկար ճէմաաթընն սիզէ իհալէ իթմիշ օլտուղը վազիֆէի ալիյէնին իճրասը իչին պուրատա թօքլանմըշ օլտուղընըզը մէճլուսի մախսուսէ իլէ թէքրար կէօրմէքտէյիմ։ Էմարէթին, իտարէի մէմլէքէթի մունթազամ պիր հալէ գէօյմագ իւզրէ վագը օլան սայ ու զայրէթլերինի իլան իթմէք՝ պէնիմ իչին մուճիպի մահզուզիյէթի տիր, վէ էյալաթ մէճլիսլերինին սէրպէսթ սուրէթտէ իճրա օլունան ինթիխապաթը՝ պունուն բարլագ պիր տէլիլի տիր։ Քէզալիք կէչէն իճթիմատէ գարարլաշըրտըզընըզ իսթիգրազլարընդ՝ Պուլկարիսթանընն իթիպարընճա մէճլուսիյէթպանլը սուրէթտէ իճրա օլունմուշ օլտուղընը, վէ մէմլէքէթին թէրադդիյաթը մունթազամասընա զարար վէրէն միւշքիլաթը մանէվիէնին պու սուրէթլէ պէրթարաֆ իտիլտիկինի մահզուզիյէթլէ պէյան էյլէրիմ։ Էմարէթիմիզին, պիլճիւմլէ հիւքիւմէթլերը իլէ միւնասէպաթը տօսթանէ իւզրէ պուլունտըզընը տախի մէմնունէն կէօրմէքտէյիմ։ Պուլկարիսթանընն հիւանի միւնասէպաթընը վէ պէյն էլ միլլէճէ հիւանի մէվզրինի մուհաֆազա իթմէք իւզրէ, Էմարէթին վազը օլան մէսաի վէ իգտամաթընը, վէ պու մէսալ ու իգտամաթընն լաեըգ օլտուղու սուբէթտէ թագտիր իտիլտիկինի պիլիրսինիզ։

«Ֆայտէյի խըզմէթլէր իչին խալիսանէ սայ ու զայրէթլերինիզէ իսքեաթ օլմուշ օլարագ, կէլէճէք սէնէնին պիւտճէսինի վէ էմարէթ թարաֆընտան սիզէ թագտիմ օլունաճագ գանուն լաիհալարընը, արիզ ու ամիգ միւթալէատան սօնրա գապուլ իթմէք իւզրէ, պիլճիւմլէ սայ ու զայրէթլերինիզի տիրիզ իթմէյէճէկինի-զէ շիւպհէ իթմէմ։ Պու իւմիտ իլէ, վաղիֆէնիզ հագգընտա թէպէրրիւքեաթը Իլահիէյի թէմէնի իտէր, վէ մէճլիսին իճթիհատը միւթատընընն աչըմըշ օլտուղընը իլան էյլէրիմ։

«ՖԷՅՐՏԻՆԱՆՏ»

ԽԱՐԻՃԻՆ

ՍՕՄԱԼԻԼԷՐ ՄՈՒՀԱՐԷՊԷՍԻ. — Ինկիլթէրրա հիւքիւմէթի՝ Պօերլէր իլէ Ֆարլի մուհարէպէտէն անճագ գուրթուլուպ, հէնուզ օ մուհարէպէնին թէֆէրրուաթըյա ուպրաչաբընը հալտէ, Աֆրիգանընն սիկէր պիր թարաֆընտա եէնիտէն պէյայա սիւչար օլմուշ տըր։

Պու սէֆա, Աֆրիգատա, Ատէն քէօրֆէզինին ճէնուպընտա վագը Սօմալիլէր մէմլէքէթի եէրլիլէրի՝ կէօրիւնիւր քի, պիր խայի զէմանտան պէրու արալարընտա խօշնուտտուզլուգ էսէրլէրի հիւքմ իթտիքտէն սօնրա, նիհայէթ սօն կիւնլէրտէ, բէյտլէրիյէ պիրլիքտէ Ինկիլիզլէրէ գարշը չըգմըշ օլուպ, թարաֆէյին արասընտա էքէյիճէ չէտիա մուհարէպէ վուգու պուլմուշ, վէ Ինկիլիզլէր ՝էվվէլ էմիրտէ մաղլուպ օլուպ, զապիթ վէ ասքէր խայի զայեաթ վէրմիյէր իսէ տէ, սօնրատան եէթիշէն իմտատ գուվվէթիյէ, Ինկիլիզլէրին զալէպէ իտէճքլէրի շիւպհէսիզ տիր։ Զաթէն հէր նէրէտէ Ինկիլիզլէրէ մուհարէպէյէ թուութուլմուշլար իսէ, տախմա այնի հալ վագը օլմուշ տըր։ Հէր նէ օլսա, Սօմալիլէր իչինին պիւյիւք պիր էհէմմիյէթի օլմայըպ, խուսուսիյլէ Պօերլէր իլէ օլան մուհարէպէնին էօյրէթտիկի թէճրիպէլէր սայէսինտէ, Ինկիլիզլէր, էթրաֆտան ճէլպ իտիլէն գուվվէյի ասքէրիէվէ մէթանէտէթի լազմէյի իչին թա պիտայէթինտէ կէօսթէրէրէք, վագրանընն ուզամայաճաղը մէմուլ տըր։

Մ. ՋԷՄՊԷՐԼԷՆԻՆ ՍԷՅԵԱՀԱԹԸ— Ինկիլթէրրա միւսթէմլիքաթ նազրը Մ Զէնպէրլէնին Աֆրիգայը ճէնուպիյէ կիտէճէկինէ տիր չըգան հավատիս՝ չայեանը էհէմմիյէթ տիր։ Միւշարիլէյին իչպու սէյեահաթը՝ հագդէթէն ճիտտի պիր վագրա թէչքիլ իթտէ կէրէք տիր։ Պու սէյեահաթ՝ հալընը Ինկիլթէրրատա տէյիլ, պիւթիւն Եվրօպատա տախի թէճճիւպի ումումիյլի մուճիպ օլմուշ տըր։ Միւշարիլէյի՝ Թրանսվալ մուվասըլէթինտէ, հէնուզ օրալարտա հիւքմ իտէն ահվալի կէօղիւ իլէ կէօրիւպ, իթթիխազը իճապ իտէն թէսպիրլէր հագգընտա Ինկիլիզ հիւքիւմէթինէ պիր բաբօրթօ թագտիմ իտէճէք տիր։

Աֆրիգայը ճէնուպի մէսէլէսի հէնուզ վէխիմ պիր հալտէ օլուպ, Լօնտրատա տէվէրան իտէն էֆքեարա նէզարէն, Մ. Զէմպէրլէնին մէզքիւր սէյեահաթընյա Թրանսվալ մէսէլէսի գաթիէն հալ օլունմատա պիլէ, պու խուսուստա պիր տէրէճէ հիւսնի թէէսսիրի մուճիպ օլաճագ, վէ հիչ տէյիլ իսէ, մէսէլէ գըսմէն պաչա չըգապիլէճէք տիր։

ԱՖՂԱՆԻՍԹԱՆ— Շու արալըգ Աֆղանիսթան՝ Բուսիա իլէ Ինկիլթէրրա պէյնինտէ վէսիլէի մուպահասա օլմուշ տըր։ Բուսիա՝ հուտուտ վէթիճարէթ կիպի պաղը մէսէլէլերի տօղրուտան տօղրու Աֆղան հիւքիւմէթիյլէ թէսվիէ իթմէք իւզրէ Ինկիլթէրրանընն բէյլինի սօրմուշ օլտուղընտան, Ինկիլիզ բարլամէնթօսընտա վէ զաղէթալարընտա պու խուսուս խայլի հէյէճանը մուճիպ օլմուշ տըր։ Ինկիլիզ հիւքիւմէթի, պու պապտէ ճէվապ վէրմէք իւզրէ Բուսիայա պիր թագըմ չէյլէր սօրմուշ իսէ տէ, նէ՝ եօլտա ճէվապ ալընտըզը մալիւմ տէյիլ տիր։ Շու գատար քի Ինկիլթէրրա, հէր նէ օլսա օլսուն, Բուսիանընն, Աֆղանիսթան հագգընտա Ինկիլթէրրանընն զարարը թէչէպպիւսսաթտա պուլունմասընա միւսաատ իտէմէզ, չունքի Աֆղան մէմլէքէթի՝ Հինտիսթան իլէ Բուսիա պէյնինտէ պիր սիբէր մագամընտա պուլունմասըյլա, օրասը՝ պու ճիհէթլէ Ինկիլթէրրանընն գալպկհանը մագամընտա տըր։ Պունունլա պէրապէր, Բուսիա, Աֆղանիսթանընն հէր իքի թարաֆընտա, հանի Թիպէթտէ վէ Իրանտա պոշ տուրմայըպ, քէնտի մէնֆաաթը իչին ֆահլանէ չալըշմագտա տըր։

ԱԳՍԱԻ ՇԱՐԳ ԱՀՎԱԼԻ.— Նոյեմբերին 1-ինի կիւնիւ, հանի պու կիւն, Ինկիլթէրրա, Ալմանիա, Ֆրանսա վէ Ճարբոնիանընն Շանկայտաքի ասքէրլէրինին օրատան չըգմալարը գարարլաշտըրըլմըշ տըր։ Պու թէտպիր՝ Ալմանիա թարաֆընտան կէօսթէրիլէն պազը չարթլար ճիւմլէսինտէն օլուպ, հէր նէ գատար Ինկիլթէրրանընն մէնֆաաթլարընա զարարը պուլունմուշ իսէ տէ, մէզքիւր չարթլարա սիկէր հիւքիւմէթլէրճէ մուվաֆագաթ իտիլմիշ օլմասընյա, Ինկիլթէրրա տախի մուվաֆագաթա մէճպուր օլմուշ տըր։ Ալմանիանընն չարթլարընտան՝ անճագ Ալմանիա, Ֆրանսա վէ Ճարբոնիանընն միւսթէֆիտ օլաճագլարը՝ Ինկիլիզ զաղէթալարընն օլ պապտէ նէչը իթտիքլերի մէգալէլէրրէն անլաշըլըյօր։

ՎԷՐԷՄ ԳՕՆԿՐԷՍԻ.— Կէչէնլէրտէ Պէրլինտէ պէյն էլ միլէլ ագտ օլընան վէրէմ գօնկրէսինտէ, պու տէհէլիթլի իլէթ հագգընտա խայլի միւզաքէրաթ ճէրէյան իթմիշ, վէ իլէթին շիտէթինի խաֆիֆլէթմէք իւզրէ պազը թէտպիրլէր թավսիէ օլունմուշ տըր։

Մէզքիւր գօնկրէ, վէրէմ իլէթինին մէնի սիրայէթինէ չալըշմագ իչին մէվճուտ օլան շերքէթին, տահմի վէքիլի օլմագ իւզրէ 5 աղատան միւրէքքէպ պիր միւխթէլիթ իճրա հէյէէթինին թէչքիլինէ գարար վէրմիքտէն սօնրա, չըգան բաղար կիւնիւ գաբանմըշ տըր։

ԻՐԱՆՏԱ ՏԷՀՇԷԹԼԻ ԵԱՆԿԸՆ.— Իրանընն Բէչթ չէհրինտէ սեպտ. 17-ոյ տէհշէթլի պիր եանկընն զուհուր իտէրէք, օ էնտատէ շիտտէթլի պիր բիւզկեար էտիկինտէն, աթէշ, տէրհալ միւթէատտիտ գօլլարա թագսիմ օլմուշ, վէ պիր գաչ սաաթտա 1500 ամիւքլեան իլէ պիր գաչ իսան եանմըշ տըր։ Մատտի զարարընն միգտարը՝ պիր միլիոն բուպլի թախմին օլունուեօր։

ՍԻՋԻԼԻԱՏԱ ՖՈՒՐԹՈՒՆԱ ՎԷ ՍՈՒԹՈՒԳԱՆԸ.— Գաթանա վէ Սիրակօսա թարաֆլարընա շիտտէթլի ֆուրթունա իլէ եաղմուրլար եաղարագ, տէմիր եօլլար, պաղլար, պաղչէլէր պօղուլմուշ, նէհրլեր ճօշուպ, սուլար օ գատար եիւքսէլմիշ տիր քի, էհալի՝ գօրգուլարընտան տամլարընն իւզէրինէ չըկմըշլար տըր։— Մէսինա լիմանընա ֆուրթունա սէպէպիյլէ սէֆինէլէր կիրէմմիշլէր տիր։

ԵԷՆԻ ՊԻՐ ԵԱՆԱՐ ՏԱՂ.— Կուէթեմաչատան ալընան պիր խապէրէ կէօրէ, Կիզալթանկօ չէհրինտէ նակահ շիտտէթլի պիր սուրէթտէ քիւլ եաղմուրը եաղմայա պաչլատըզընտան, էհալի՝ գօրգուլարընտան ուղագ եէրլէրէ չէքիլմիշլէր տիր։ Սանթա-Մարիա եանար տաղընընն թուութուչընը ռիվանէթ օլունուեօր։ Տիկէր պազը վօլգանլար տախի թուութուչմուշ տըր։ Զէլզէլէլէր հիսս իտիլմիշ, վէ եէր ալթընտան ատէհէթլի կիւրիւլթիւլէր իլիտիլմիշ տիր։

ԽՄԲԱԳՐՈՒԹԻՒՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՅ

Ուրբաթ, Դեկտեմբերի 2-ին, Ս. Ծնունդի տօնի նախընթաց օրը, Ազգային Ժողովոյ Խմբագրութիւնը հաւաքուեցաւ Ս. Ներսէս Մեծի Ճեմարանի դասարանի մը մէջ։ Ներկայ էին Գ. Գ. Գ.

ՏԷՐԻՍԱԱՏԷԹՏԷ ԱՀՎԱԼԸ ՍՐՀՀԻԷ

Պէյօղլունտա Գուլէ-գաբուսու ճիվարընտա Հօճա-Ալի մահալլէսին-տէ, 33 նումէրօրու խանէտէ սաքին մէյխանէճի Եանի վէլէտի Մօրիատիսին եումուրճագտան ԹուԹուլտուղը պիլ մուայեէնէ անլաշրլմասը իւղերինէ, մէրգում իլէ 3 նէֆէրտէն իպարէթ օլան ալէսի, Սէրվի-պրունը խասթախանէսինէ նագլ իտիլտիկի կիպի, խասթանըն իխթիլալ իթտիկի Գալաթատա Պույուք-խան գարշըսընտաքի մէյխանէ տէրունինտէ 18 նուֆուս, պուլունտուղը հալտէ գօրտան ալթընա ալընըպ, եշխասը մէրգումէնին տախի մէզքիւր խասթախանէեէ կէօնտէրիլմէք իւզրէ պուլունտուղը՝ Ալթընճը տաիրէի պէլէտիէ հէյեէթի սրհհիէսի ըիտսէթինտէն իշար իտիլմէքլէ, Տէրիսաատէթտէն չըգտաճագ եօլճուլարըն Գալաթա բարլաթօրիասը իլէ Եէնի-գաբու վէ Գավագ գարանթինա իտարէլէրինէ պահրէն վէ չըվէնտարֆէր իլէ կիտէճէք եօլճուլարըն Սիրքէճի, Զաթալճա վէ Թուզլա ըսթասիօնլարընտա պէրրէն մուայեէնէի թըպպիէեէ թատպի թուԹուլմասը, վէ Պահրը Սէֆիտ իլէ Գարատէնիզ միթէվէճիհէն հարէքէթ իտէճէք սէֆինէլէր հագգընտա տախի՝ իլք ուղրայաճագլարը սրհհիէ մէրքէզլէրինտէ թէքրար մուայեէնէի թըպպիէ իճրասը, վէ սրհհիէ բաթէնթալարընա՝ «Տէրիսաատէթտէ, սէնէ 318 հոկտ. 12 թարիխինտէ եումուրճագտան պիր միսսայ վուգու պուլմուշ տուր» իպարէսինին տէրճի խուսուսլարընա՝ Մէճլիսի ումուրը սրհհիէճէ գարար վէրիլէրէք, իճապաթընըն իճրա իտիլտիկի՝ Սրհհիէ նէզարէթինտէն պա թէզքիրէ իշար վէ լազըմ կէլէն տէվայիրէ թէպլիղաթ իյֆա գէլընուր-ղը իշար օլունուր։

* * * Սէրվէթին պէեանընա կէօրէ, մէրգում Եանի վէֆաթ իթմիշ տիր։

* * * Պուլկարիսթան սրհհիէ մէճլիսի՝ Տէրիսաատէթտէն կիտէնլէրէ գարշը ախիտէքի գարարլարը վէրմիշ տիր։ «Տէրիսաատէթտէն Պուրկազ, Վարնա վէ Հէպիպազէվօյա վասըլ օլան եօլճուլար՝ չէտիա մուայեէնէի թըպպիէյէ թատպի օլաճագլար տըր։ Բէնտի էշեալարը լաերգէյլա թիմթսիս իտիլմէք իւզրէ, պիր եախօտ պիր գաչ կիւն թէհֆիֆլիպանէլէրտէ հրքիզ օլունաճագլար տըր։ Շարդ Սիւրաթ գաթարը տախի տախիլ օլարագ, քեռֆէֆէյի գաթարլար, Պուլկարիսթանա կիտէն եօլճուլարը չըգարմագ վէ էշեալարընը թէպլիմ իթմէք իւզրէ Հէպիպազէվօյա տուրաճագլար տըր։

Տէրիսաատէթտէն կիտէն սէֆինէլէր իչին եալընըզ Վարնա վէ Պուրկազ լիմանլարը աչըգ օլուպ, պունլար՝ չէտիա պիր մուայեէնէի թըպպիէտէն սօնրա գապալ օլունաճագլար տըր։ Տէրիսաատէթտէն կիթմէյէն վէ շահատէթնամէյի համիլ օլմայան գուլլանըլմըշ էշեա վէ սաիրէ՝ թիւթսիս իտիլտիքտէն սօնրա Պուլկարիսթանա կիրէպիլէճէքլէր տիր։

* * * Նէհրիմիզտէն հարէքէթ իտէճէք օլան եօլճուլար հագգընտա մուայեէնէի թըպպիէնին իճրասը իչին, Թուզլա վէ Զաթալճա ըսթասիօնլարընա ախըպպակ մախսուսէ վէ գատընլարըն մուայեէնէսինէ մէմուր էպէլէր կէօնտէրիլմիշ, վէ Գալաթա բարլաթօրիասը իլէ Եէնի-գաբու գարանթինախանէսինէ տախի պիրէր թատպա թայէին օլունմուշ տըր։

* * * Ռումանիա հիւքիւմէթի՝ չէհրիմիզ եօլճուլարընը եալընըզ մուայեէնէի թըպպիէյէ թատպի թուԹմագլա իքթիֆա էյլէմիշ տիր։

ԹԻՎՃԻՀԱԹ

Տիարպէքիր վէ Մամուրէթ իւլ Ազիզ վիլայէթլէրի ատլիէ միւֆէթթիշլիկի՝ Խիւտավէնտիկեաբ վիլայէթի մէրքէզ պիտայէթ մահքէմէսի միւատահի սումուի մուավինի Նէշատրճեան Գաբրիէլ էֆէյէ, Սիվաս վիլայէթի ատլիէ միւֆէթթիշլիկի՝ Պէյրուութ վէ Սուրիէ վիլայէթլէրի ատլիէ միւֆէթթիշ մուավինի Միխայիլ Լաթիֆ էֆէյէ, Պէյրուութ վէ Սուրիէ վիլայէթլէրի ատլիէ միւֆէթթիշ մուավինլիկի՝ Տէատէ-աղաճ պիտայէթ մահքէմէսի միւտ. ումմ. մուավինի Արթիւր Մաղաքեան էֆէյէ թէֆվիզ. Մէֆրուշաթը Հիւմայուն իտարէսի վէ Հէրէքէ ֆապրիգայը Հիւմայունը միսիրի Ա.քիֆ պէյէ պալէա, Սէլանիք վիլայէթի տէֆթէրտարը Ռիֆաթ պէյէ ուլէա էվվէլի, Կիւմիւշխանէ միթէսարրըֆը Խիւսրէվ պէյէ ուլէա սանիսի բիւթպէյէրի թէվճիհ. Պանդը Օսմանի սապգը միւտիրի ումուվիսի Սրը Համիլթըն Լանկա մուրասա, Պանդը Օսմանինին Բարիսէքի մէճլիսի իտարէ աղասընտան պարօն տը Նէօֆիտզ Ալնճի վէ Ալմանիա սէֆարէթի մայէթինէ մէմուր Լօրէյ վարօրը գօմանտանը ֆօն Բօպժէ Յիւնճիւ Մէճիտի, Կիւմիւշխանէ միթէսարրըֆը Խիւսրէվ պէյէ Յիւնճիւ Օսմ., Սաարաբամ հաղրէթլէրինին իւքի քէրիմէլէրի հանըմ էֆ.լէրէ Ալնճի, միւթեպէրանը Թիւճճարտան Մ. Պէյքերին զէվճէսինէ Զնճի Շէֆագաթ նիշանլարը իհսան պույրուլմուշ տուր։

ՏԱԼԻԼԻԷ

Տիւն, սէլամլըգտան սօնրա, Ավթրիա վէ պատէհու Սըրպիա սէֆիրլէրի՝ սուրէթի ղայրը բէսմիէտէ հուզուրը հաղրէթի Բաթիշահիյէ գապուլ օլունմուշլար տըր։

—Տիւն սէլամլըգ բէսմինի թէմաղա իթմէք իւզրէ, Ավթրիա սէֆիրիյլէ մախսուսը վէ սէֆարէթին պիր քեռթիպի, Իրան սէֆիրիյլէ պաշ թէրճէմանը, Իսվէճ-Նորվէճ սէֆիրիյէ պաշ քեռթիպի վէ իքի բէֆիպի, Եունան սէֆիրիյլէ զէվճէսի, պաշ թէրճէմանը վէ սէֆարէթէ մէնսուպ տիկէր պաղը զէվաթ, Ռուսիա սէֆարէթի մասլահաթկիւզարըյա պաշ թէրճէմանը, Ամէրիգա մասլահաթկիւզարըյա պաշ թէրճէմանը, Բարա հաղրէթլէրինին մապէյնճիլէրինատէն մարքի տը Սիթօյի իլէ զէվճէսի վէ մանա. Պօրկօմանէրօ, Ռումանիանընը ժէն. գօնսօլօսըյա զէվճէսի, հէմշիրէսի վէ սէֆարէթին Յնճի թէրճէմանը, Պանդը Օսմանի միւտիրի ումումիսի Մ. Կ. Օպուանս, Բանճիրի պէյ վէ Բէժի միւտիրի Մ. Բամպէ՝ տաիրէի ֆախիրէսէ վէ սէֆարէթլէրատէն թավսիէ իլէ կէլմիշ օլան 33 դատար միթէպէրանը էճանիպ տախի սէտ իւզրինտէքի պաղչէտէ պուլունուպ, լազըմ կէլէնլէր՝ պիլ վասրթա նախլի իլթիֆաթը Շէհրիյարի օլմուշլար տըր։

—Թարաֆը հաղրէթի Բաթիշահիտէն Զար հաղրէթլէրինի սէլամլամագ իւզրէ Տէրիսաատէթտէն իզամ պույրուլան հէյեէթի մախսուսէ՝ բէնչէնպիհ կիւնիւ սաաթ 4 պէ՝ սա Եալթայա վասլ օլմուշ տուր։ Հէյեէթի համիլ օլան Իզմիր վաքօրը լիմանա եագլաշտըղընտա, պայրագլար իլէ տօնատըլմըշ, վէ սսաքիրի պահրիէյի Շահանէ տիրէքլէր իւզէրինտէ սէլամա տուրտուղլարը կիպի։ Տէրիսաատէթ Ռուսիա սէֆիրինին վաքօրըյա տիկէր Ռուս սէֆինէլէրինին թայֆալարը տախի սէլամա տուրմուշլար տըր։ Իզմիր վաքօրը լիմանա կիրէրքէն, միւղիգալար՝ Համիտիէ մարշընը թէրէննիւմ իթմիշլէր տիր։ Բէսմի գապուլիյէթ՝ զայէթ բարլագ վէ սամիմի օլմուշ տըր։ Եալթա Օսմանը չէհպէնտէր վէքիլի իլէ Տէրիսաատէթ Ռուսիա սէֆիրի վէ Եալթա լիմանը միւտիրի՝ հէյեէթի իսթիգպալէ կիթմիշլէր, վէ Իզմիր վաքօրը ըրխթրմա եագլաշտըղընտա, Սէվասթօրօլ պէյէտիէ միւտիրի իլէ ասքէրի զօմանտանը, Ռուսիանըն պիւյիւք մէմուրլարը վէ պիր դաչ ժէնէրալլար՝ բէսմի իւնիֆորմալարընը կիյինմիշ օլարագ, Թիւրքան, ֆէրիգ Բիղա վէ Սաաբգ բաշալարա բէսմի խոշամէտիի իյֆա իյլէմիշլէր տիր։ Օրատա ճիւմլէսինէ գահվէ, չայ վէ սիկարալար իքրամ օլունմըշ տըր։ Անլէրին ավտէթինատէն սօնրա, Զարըն սէրայ մէմուրլարընատան օլուպ, Օսմ. հէյեէթինին միհմանտարլըղընա թայէին գելընան իւչ զաթ, բէսմի իւնիֆորմալարընը կիյինմիշ օլարագ վաքօրա պիլ ազիմէ, Զար թարաֆընտան բէսմի խոշամէտիի իճրա իթմիշլէր տիր։ Պատէհու հէյեէթի մախսուսէ ազալարը, պիւյիւք իւնիֆորմալարընը կիյինմիշ օլարագ, ըրխթրմա չըգտըգլարընտա, բէք չօգ Ռուս ասաքիրի թարաֆընտան իհթիրամաթը ասքէրիէ իյֆա իտիլմիշ, վէ Ռուս ասքէրի միւզիգասը տախի Համիտիէ մարշընը թէրէննիւմ իթմիշ տիր։ Մուախարէն Թիւրքան, Բիղա վէ Սաաբգ բաշալար՝ Զար թարաֆընտան կէօնտէրիլմիշ օլան միւքէլլէֆ տրապալարա բարքիպէն, Լիվատիյա կիթմիշլէր տիր։ Օսմ. հէյեէթի՝ Լիվատիտատա գալտըղը միւտտէթ զարֆընտա Զարըն սէրայընտա, թախսիս գըլընան տաիրէի մախսուսէտէ միւսաֆիր օլաճագ տըր։ Տիւն կիճէ Զար թարաֆընտան մէզքիւր հէյեէթ իլէ Իզմիր վաքօրը էրքեանընա բէսմի պիր զիյաֆէթ վէրիլմիշ տիր։ — Եալթատա գարաղոլ վազիֆէսինի իյֆա իտէն Ռուս սէֆինէսի գաբթանը՝ Իզմիր վաքօրը գաբթանը Բիղա պէյի զիյարէթ իյլէտիկի կիպի, միւսաիլէյհ տախի պիր ազ սօնրա իտատի զիյարէթ իյլէմիշ տիր։ Սէֆինէտէն զապթան վէ էֆիրատը գարայա չըգըպ, չէհրի կէզմիշլէր տիր։

—Ալմանիա սէֆարէթի միսթէշարը՝ պաղը զէվաթ իլէ պիրլիքտէ տիւն Պրուսայա կիթմիշ տիր։

—Ավթրիա, Ինկիլթէրրա վէ Եունան սէֆիրլէրի իլէ Պանդը Օսմանի միւտիրի ումումիսի Մ. Կասթօն Օպուանս՝ բէֆագաթընա մէզքիւր պանդա միւտիր մուավինի Բանճիրի պէյ պուլունտուղը հալտէ, բէնչէնպիհ կիւնիւ Պաղը Ալիյէ կիտէրէք, Սաարաբամ հաղրէթլէրիյլէ միւլագաթ իթմիշլէր տիր։

—Եէվմի մէզքիւրտէ Ավթրիա սէֆիրի վէ Ամէրիգա մասլահաթկիւզարը, տաիրէի խարիճիէտէ Խարիճիէ նազրը բաչա հաղրէթլէրիյլէ միւլագաթ իյլէմիշլէր տիր։

—Բուխարէսթ գրալըյա Պուլկարիսթան բրէնսի պէյնինտէ եագընտա Ռուսճուգատա պիր միւլագաթ վուգու պուլաճաղընը պիր Պուլկար զաղէթասը բիվայէթ իտիյօր։

—99 սէնէսի նիհայէթինէ գատար օլան պագայա հագգընտաքի ֆիվը ալինին՝ Տիւյունը ումումիէ խարէսինէ ախտ վարիտաթա տախի չամիլ օլտուղը, անճագ զիմմէթինէ մալը միրի կէչիրէնլէրին մէզքիւր մուաֆիյէթտէն իսթիֆատէ իտէմէյէճէկի՝ Շուրաի տէվլէթճէ դարարլաշտըրըլմըշտը։

—Շիմտիյէ գատար Տէրիսաատէթ բասթասը պուրատան Պաղտատա 22 կիւնտէ կիթմէքտէ իքէն, թաթարլարատան պաշ չավուշ Մէհէմմէտ աղա՝ պու բասթայը 16 կիւնտէ Պաղտատա կէօթիւրէճէկինի թէահիւա իյլէմիշ, վէ պու քէրրէ, իւք տէֆա պու բասթա քէնտիսինէ թէսլիմ իտիլմիշ տիր։

—Էվրօբատաքի մատէն մէքթէպլէրի կիպի չէհրիմիզտէ պա իրատէի սէնիէ ա-չըլաճագ օլան մատէն մէքթէպի հագգընտա տէվարրճէ իգթիղա իտէն մուամէլէ իրթամ պուլմուշ օլուպ, բէսմը քիւշասը եագընտա իճրա իտիլճէք տիր։

—Իքինճի վէ իւչինճիւ (Էարինէ վէ Մանսաթը) օրտուլարը ասաքիրի Շահանէ Թէրզիխանէլէրինտէ պա իրատէի սէնիէ գըլլրդ միւքէմմէլ գաբաթլար տիքիլմէքտէ տիր։ Շիմտիլիք 4000 գաբաթ մահէլլէրինէ կէօնտէրիլմիշ տիր։

—Ալմանիա հիւքիւմէթինին տախի, Ավստրիա հիւքիւմէթի կիպի, Պուլկարիսթան էմարէթիյլէ գօնսօլօսլարա մախսուս պիր մուգավէլէ ագտ իտէճէկինի Սօֆիա զաղէթալարը եազմըշ տըր։

—Տար իւլ Ահէզէյէ՝ ճէր լիրա մաաշ իլէ իքի թապիպ թայէին օլունաճագ տըր։

—Թահիարօմօս նամ բումճա զաղէթայա վէ Անսթօլի զաղէթասընա Մաթպուաթ իտարէսինտէն իսթարնամէ կէօնտէրիլմիշ տիր։

—Պու սէնէ Ռումէլիի Օսմանինին հէման հէր թարաֆընտա հիւքմ իտէն գուրագլրդ սէպէպիյլէ գօյունլար լայըգըյլա պէլէնէմէտիկինտէն, վէ խուսուսիյլէ Էրզրումըն գարաման գօյունլարը Գաֆգասիայա, վէ Սէլանիկին զըվըրճըգ գօյունլարը՝ Եունանա վէ Մըսրրա իխրաճ իտիլտիկինտէն, պու սէնէ չէհրիմիզտէ էթին ֆիյաթը պահալըլաշմասը միհթէմիլ իտուկինի Մօնիթէօր զաղէթասը եազմըշ, վէ քիւլլիյէթլի միգտարտա գօյունլարը մէմալիքի էճնէպիէյէ իխրաճը մէն իտիլմէք, վէ սարֆիյաթը մահէլլիէյի թէրճիհ իյլէմէլէրի գօյուն թահիրլէրինէ իխթար օլունմագ իւզրէ, ճանիպը հիւքիւմէթի Սէնիէճէն վալիլէրէ էմր վէրիլէճէկինի պէյան իյլէմիշ տիր։ —Իգտամ զաղէթասը՝ էթին ֆիյաթը եիւքսէլմէսի իհթիմալինի պու սէպէպլէրէ համլ իթմէյիպ, պաղը գօյուն թահիրլէրինին միհթէքիրլիկինէ իսնատ, ֆագաթ հիւքիւմէթի Սէնիէճէ իթթիխազ օլունաճագ թէտապիրի միւէսսիրէ սայէսինտէ, պու միհթէքիրլէրին իւմիտլէրի պօչա կիտէճէկինի պէյան իտիյօր։

Երինէ պու պապտէ Մօնիթէօրտէ օգունտուղընա կէօրէ, ասաքիրի Շահանէ գօյուն միթէահիւտիւ Իսմայիլ էֆ.նին՝ Տէրիսաատէթ սարֆիյաթընա մախսուս հայվանաթտան 960 վէ տիկէր պաղը միհթէքիր գասապլարրն տա 450 գօյուն սաթըն ալաբգլարը՝ Շէհիր էմանէթինճէ խասպէր ալընմասը իւզէրինէ, մագամը Սէրասքէրիյէ թագտիմ օլընան թէզքիրէտէ՝ միւթէահիւտիւ միսմաիլէյին պու մուամէլէսինտէն չիքեայէթ օլունարագ, Տէրիսաատէթտէ իհթիյաճը ումումի իլին ճէլպ օլընան հայվանաթրն միգտարը՝ պու սէնէ սահիր սէնէլէրէ նիսպէթէն զաթէն ազ օլտուղը հալտէ, եօտա օ սուրէթլէ հայվանաթ գաբաթրլմասը՝ էթ ֆիյաթընրն պիթիւն պիթիւն եիւքսէլմէսինէ սէպէպ օլաճաղը ճիհէթլէ, միւթէահիւտի միսմաիլէյէ թէնպիհաթը լազըմ իճրասը իֆատէ գըլընմըշ տըր։ Տիկէր թարաֆտան էմանէթի միւշարիլէյհատան Տախիլիէ նէզարէթինէ վէրիլէն թէզքիրէտէ, Տէրիսաատէթէ մախսուս հայվանաթը գաբաթմագ թէչէպպիսինտէ պուլունաճագ գասապլարրն թէվգըֆ իտիլէրէք, չէտիաէն սիւչարը միւճաղաթ իտիրմէէրի լիւզումընին՝ թէքրար Իզմիտ միթէսարրըֆլըընա իչարը պէյան օլունմուշ տըր։ Մալիւմ օլմագ կէրէք տիր քի, չէհրիմիզին սարֆիյաթը իչին եէվմի 2500—3000 գօյունա իհթիյաճ պուլունմագտա տըր։

—Ալմանիատան ավտէթ իտէն 16 նէֆէր Օսմանը զապթանը՝ օրտուի Հիւմայունլարա մէմուր իտիլէճէքլէր տիր։

—Մէքթէպի թըպպիէյի Շահանէ մուալիմլէրինտէն Տր. Խորասանճեան էֆ.յէ 1048 զ. թէգաիւտ մաաշը թախսիսի խուսուսընա իրատէի սէնիէ չէրէֆսըտուր իյլէմիշ տիր։

—Տէրիսաատէթ Ռուսիա սէֆիրի՝ չըգան սալը կիւնիւ Լիվատիյա վասլ օլմուշ տըր։

—Մէէզունէն չէհրիմիզտէն հարէքէթ իթմիշ օլան Ֆրանսա սէֆիրի՝ կէչէն կիւն Բարիստէ բէյսի ճիւմհուր Մ. Լուպէ թարաֆընտան գապուլ օլունմուշ տըր։

Սէֆիրի միւշարիլէյհ՝ 3 այ գատար Բարիստէ գալտրգտան սօնրա Տէրիսաատէթ ավտէթ իտէճէք տիր։

—Տէրիսաատէթ Եունան սէֆարէթինէ՝ Եունանըն Բօմա սէֆիրի Մ. Կրիբարիս թայէին օլունաճագ իմիշ։

—Սըրպիա սէֆիրի պիր դաչ կիւնտէն մէէզունէն Պէլկրատա կիտէճէք տիր։

—Եունան սէֆիրինին մուֆարագաթը հասէպլիյէ, չէհրիմիզ Եունան թէպասը, միւշարիլէյհէ պիր եատիկեար թագտիմ իյ-

գապուլիյէթ՝ զայէթ բարլագ վէ սամիմի օլմուշ տըր։ Եալթա Օսմանը չէհպէնտէր վէքիլի իլէ Տէրիսաատէթ Ռուսիա սէֆիրի վէ Եալթա լիմանը միւտիրի՝ հէյեէթի իսթիգպալէ կիթմիշլէր, վէ Իզմիր վաքօրը ըրխթրմա եագլաշտըղընտա, Սէվասթօրօլ պէյէտիէ միւտիրի իլէ ասքէրի զօմանտանը, Ռուսիանըն պիւյիւք մէմուրլարը վէ պիր դաչ ժէնէրալլար՝ բէսմի իւնիֆորմալարընը կիյինմիշ օլարագ, Թիւրքան, ֆէրիգ Բիղա վէ Սաաբգ բաշալարա բէսմի խոշամէտիի իյֆա իյլէմիշլէր տիր։ Օրատա ճիւմլէսինէ գահվէ, չայ վէ սիկարալար իքրամ օլունմըշ տըր։ Անլէրին ավտէթինատէն սօնրա, Զարըն սէրայ մէմուրլարընատան օլուպ, Օսմ. հէյեէթինին միհմանտարլըղընա թայէին գելընան իւչ զաթ, բէսմի իւնիֆորմալարընը կիյինմիշ օլարագ վաքօրա պիլ ազիմէ, Զար թարաֆընտան բէսմի խոշամէտիի իճրա իթմիշլէր տիր։ Պատէհու հէյեէթի մախսուսէ ազալարը, պիւյիւք իւնիֆորմալարընը կիյինմիշ օլարագ, բէսմի չըգտըգլարընտա, բէք չօգ Ռուս ասաքիրի թարաֆընտան իհթիրամաթը ասքէրիէ իյֆա իտիլմիշ, վէ Ռուս ասքէրի միւզիգասը տախի Համիտիէ մարշընը թէրէննիւմ իթմիշ տիր։ Մուախարէն Թիւրքան, Բիղա վէ Սաաբգ բաշալար՝ Զար թարաֆընտան կէօնտէրիլմիշ օլան միւքէլլէֆ տրապալարա բարքիպէն, Լիվատիյա կիթմիշլէր տիր։ Օսմ. հէյեէթի՝ Լիվատիտատա գալտըղը միւտտէթ զարֆընտա Զարըն սէրայընտա, թախսիս գըլընան տաիրէի մախսուսէտէ միւսաֆիր օլաճագ տըր։ Տիւն կիճէ Զար թարաֆընտան մէզքիւր հէյեէթ իլէ Իզմիր վաքօրը էրքեանընա բէսմի պիր զիյաֆէթ վէրիլմիշ տիր։ — Եալթատա գարաղոլ վազիֆէսինի իյֆա իտէն Ռուս սէֆինէսի գաբթանը՝ Իզմիր վաքօրը գաբթանը Բիղա պէյի զիյարէթ իյլէտիկի կիպի, միւսաիլէյհ տախի պիր ազ սօնրա իտատի զիյարէթ իյլէմիշ տիր։ Սէֆինէտէն զապթան վէ էֆիրատը գարայա չըգըպ, չէհրի կէզմիշլէր տիր։

—Ալմանիա սէֆարէթի միսթէշարը՝ պաղը զէվաթ իլէ պիրլիքտէ տիւն Պրուսայա կիթմիշ տիր։

—Ավթրիա, Ինկիլթէրրա վէ Եունան սէֆիրլէրի իլէ Պանդը Օսմանի միւտիրի ումումիսի Մ. Կասթօն Օպուանս՝ բէֆագաթընա մէզքիւր պանդա միւտիր մուավինի Բանճիրի պէյ պուլունտուղը հալտէ, բէնչէնպիհ կիւնիւ Պաղը Ալիյէ կիտէրէք, Սաարաբամ հաղրէթլէրիյլէ միւլագաթ իթմիշլէր տիր։

—Բուխարէսթ գրալըյա Պուլկարիսթան բրէնսի պէյնինտէ եագընտա Ռուսճուգատա պիր միւլագաթ վուգու պուլաճաղընը պիր Պուլկար զաղէթասը բիվայէթ իտիյօր։

—99 սէնէսի նիհայէթինէ գատար օլան պագայա հագգընտաքի ֆիվը ալինին՝ Տիւյունը ումումիէ խարէսինէ ախտ վարիտաթա տախի չամիլ օլտուղը, անճագ զիմմէթինէ մալը միրի կէչիրէնլէրին մէզքիւր մուաֆիյէթտէն իսթիֆատէ իտէմէյէճէկի՝ Շուրաի տէվլէթճէ դարարլաշտըրըլմըշտը։

—Շիմտիյէ գատար Տէրիսաատէթ բասթասը պուրատան Պաղտատա 22 կիւնտէ կիթմէքտէ իքէն, թաթարլարատան պաշ չավուշ Մէհէմմէտ աղա՝ պու բասթայը 16 կիւնտէ Պաղտատա կէօթիւրէճէկինի թէահիւա իյլէմիշ, վէ պու քէրրէ, իւք տէֆա պու բասթա քէնտիսինէ թէսլիմ իտիլմիշ տիր։

—Էվրօբատաքի մատէն մէքթէպլէրի կիպի չէհրիմիզտէ պա իրատէի սէնիէ ա-չըլաճագ օլան մատէն մէքթէպի հագգընտա տէվարրճէ իգթիղա իտէն մուամէլէ իրթամ պուլմուշ օլուպ, բէսմը քիւշասը եագընտա իճրա իտիլճէք տիր։

—Իքինճի վէ իւչինճիւ (Էարինէ վէ Մանսաթը) օրտուլարը ասաքիրի Շահանէ Թէրզիխանէլէրինտէ պա իրատէի սէնիէ գըլլրդ միւքէմմէլ գաբաթլար տիքիլմէքտէ տիր։ Շիմտիլիք 4000 գաբաթ մահէլլէրինէ կէօնտէրիլմիշ տիր։

—Ալմանիա հիւքիւմէթինին տախի, Ավստրիա հիւքիւմէթի կիպի, Պուլկարիսթան էմարէթիյլէ գօնսօլօսլարա մախսուս պիր մուգավէլէ ագտ իտէճէկինի Սօֆիա զաղէթալարը եազմըշ տըր։

—Տար իւլ Ահէզէյէ՝ ճէր լիրա մաաշ իլէ իքի թապիպ թայէին օլունաճագ տըր։

—Թահիարօմօս նամ բումճա զաղէթայա վէ Անսթօլի զաղէթասընա Մաթպուաթ իտարէսինտէն իսթարնամէ կէօնտէրիլմիշ տիր։

—Պու սէնէ Ռումէլիի Օսմանինին հէման հէր թարաֆընտա հիւքմ իտէն գուրագլրդ սէպէպիյլէ գօյունլար լայըգըյլա պէլէնէմէտիկինտէն, վէ խուսուսիյլէ Էրզրումըն գարաման գօյունլարը Գաֆգասիայա, վէ Սէլանիկին զըվըրճըգ գօյունլարը՝ Եունանա վէ Մըսրրա իխրաճ իտիլտիկինտէն, պու սէնէ չէհրիմիզտէ էթին ֆիյաթը պահալըլաշմասը միհթէմիլ իտուկինի Մօնիթէօր զաղէթասը եազմըշ, վէ քիւլլիյէթլի միգտարտա գօյունլարը մէմալիքի էճնէպիէյէ իխրաճը մէն իտիլմէք, վէ սարֆիյաթը մահէլլիէյի թէրճիհ իյլէմէլէրի գօյուն թահիրլէրինէ իխթար օլունմագ իւզրէ, ճանիպը հիւքիւմէթի Սէնիէճէն վալիլէրէ էմր վէրիլէճէկինի պէյան իյլէմիշ տիր։ —Իգտամ զաղէթասը՝ էթին ֆիյաթը եիւքսէլմէսի իհթիմալինի պու սէպէպլէրէ համլ իթմէյիպ, պաղը գօյուն թահիրլէրինին միհթէքիրլիկինէ իսնատ, ֆագաթ հիւքիւմէթի Սէնիէճէ իթթիխազ օլունաճագ թէտապիրի միւէսսիրէ սայէսինտէ, պու միհթէքիրլէրին իւմիտլէրի պօչա կիտէճէկինի պէյան իտիյօր։

Երինէ պու պապտէ Մօնիթէօրտէ օգունտուղընա կէօրէ, ասաքիրի Շահանէ գօյուն միթէահիւտիւ Իսմայիլ էֆ.նին՝ Տէրիսաատէթ սարֆիյաթընա մախսուս հայվանաթտան 960 վէ տիկէր պաղը միհթէքիր գասապլարրն տա 450 գօյուն սաթըն ալաբգլարը՝ Շէհիր էմանէթինճէ խասպէր ալընմասը իւզէրինէ, մագամը Սէրասքէրիյէ թագտիմ օլընան թէզքիրէտէ՝ միւթէահիւտիւ միսմաիլէյին պու մուամէլէսինտէն չիքեայէթ օլունարագ, Տէրիսաատէթտէ իհթիյաճը ումումի իլին ճէլպ օլընան հայվանաթրն միգտարը՝ պու սէնէ սահիր սէնէլէրէ նիսպէթէն զաթէն ազ օլտուղը հալտէ, եօտա օ սուրէթլէ հայվանաթ գաբաթրլմասը՝ էթ ֆիյաթընրն պիթիւն պիթիւն եիւքսէլմէսինէ սէպէպ օլաճաղը ճիհէթլէ, միւթէահիւտի միսմաիլէյէ թէնպիհաթը լազըմ իճրասը իֆատէ գըլընմըշ տըր։ Տիկէր թարաֆտան էմանէթի միւշարիլէյհատան Տախիլիէ նէզարէթինէ վէրիլէն թէզքիրէտէ, Տէրիսաատէթէ մախսուս հայվանաթը գաբաթմագ թէչէպպիսինտէ պուլունաճագ գասապլարրն թէվգըֆ իտիլէրէք, չէտիաէն սիւչարը միւճաղաթ իտիրմէէրի լիւզումընին՝ թէքրար Իզմիտ միթէսարրըֆլըընա իչարը պէյան օլունմուշ տըր։ Մալիւմ օլմագ կէրէք տիր քի, չէհրիմիզին սարֆիյաթը իչին եէվմի 2500—3000 գօյունա իհթիյաճ պուլունմագտա տըր։

—Ալմանիատան ավտէթ իտէն 16 նէֆէր Օսմանը զապթանը՝ օրտուի Հիւմայունլարա մէմուր իտիլէճէքլէր տիր։

—Մէքթէպի թըպպիէյի Շահանէ մուալիմլէրինտէն Տր. Խորասանճեան էֆ.յէ 1048 զ. թէգաիւտ մաաշը թախսիսի խուսուսընա իրատէի սէնիէ չէրէֆսըտուր իյլէմիշ տիր։

—Տէրիսաատէթ Ռուսիա սէֆիրի՝ չըգան սալը կիւնիւ Լիվատիյա վասլ օլմուշ տըր։

—Մէէզունէն չէհրիմիզտէն հարէքէթ իթմիշ օլան Ֆրանսա սէֆիրի՝ կէչէն կիւն Բարիստէ բէյսի ճիւմհուր Մ. Լուպէ թարաֆընտան գապուլ օլունմուշ տըր։

Սէֆիրի միւշարիլէյհ՝ 3 այ գատար Բարիստէ գալտրգտան սօնրա Տէրիսաատէթ ավտէթ իտէճէք տիր։

—Տէրիսաատէթ Եունան սէֆարէթինէ՝ Եունանըն Բօմա սէֆիրի Մ. Կրիբարիս թայէին օլունաճագ իմիշ։

—Սըրպիա սէֆիրի պիր դաչ կիւնտէն մէէզունէն Պէլկրատա կիտէճէք տիր։

—Եունան սէֆիրինին մուֆարագաթը հասէպլիյէ, չէհրիմիզ Եունան թէպասը, միւշարիլէյհէ պիր եատիկեար թագտիմ իյ-

լէմ։ Իւղրէ խանէ աչմագ նիյէթինատ տիրլ էր։

—Հալէպ միթէպէրանընտան Եօրկաքի էֆ։ Էլիան, ումուրը իայրիէյէ սարֆ օլընմագ իւղրէ Ռում բաթրիգխանէսինէ 2000 ֆր. իհտա իթմիշ տիր։

—Կէչէնտէ 20,000 լիրա աչըգ իլէ իզհարը իֆլաս իտէն Զարշուի քէպիրտէ Գաշըգճը իսանընտա մուդիմ չուհա թիւճճարընտան Գլէանթիս Մավրօքուլօնդն հիյէլի միւֆլիս օլտուղը՝ պաղը ալաճագլարը թարաֆընտան մէրճիինէ պիտիրիլմիշ տիր։

—Իսթանպօլտա Պայազիտտէ զէյթին եաղը թաճիրի Եօրտան Լէֆթէրիտիսին իֆլասընա հիւքմ օլունմուշ տըր։

—Հոկտ.ին 8ինճի կիճէսի Սպարթատա չիատէթլի վէ 10 սանիէ տէվամը պիր տէֆա վէ պատէհու խաֆիֆ սուրէթտէ պիր գաչ տէֆա զէլզելէր վուգու պուլմուշ, վէ սապահա գարշը, պիրինճիսէն աղ տէվամը, լաքին չէտիտ տիկէր պիր զէլզէլ զուհուրա կէլէրէք, պիթիւն էհալի տիւշարը տէհշէթ օլմուշ տըր։ Պիր չօգ էսկի էվլէր վէ պաղը օճագլար եըգըլմըշ, 15 եաշընտա պիր իսլամ կէնճի վէֆաթ իթմիշ, վէ պիր գաչ քիշի տէ եարալանմըշ տըր։ Սպարթատան պիր սաաթ մէսաֆէտէ մագը Լակօս վէ Տէրէկիւմիւ գարիէլերինտէ տախի չիատէթլի սատէմէլեր վուգուա կէլէրէք, 120 էվ եըգըլմըշ, վէ 10 դատար նուֆուս եարալանմըշ տըր։ Մէգքիւր քէօյլերէ չատըրլար կէօնտէրիլմիշ, վէ իսանէ ճէմինէ պաշլանմըշ տըր։ Էհալի, չիատէթլի սօուղա բաղմէն, պաղչէլերտէ պարընմագտա տըր։ Գօնիա վալիսի Ֆէրիտ բաշա՝ Սպարթայա ադիմէթ իյլէմիշ, վէ սագաթլանան պինալարը թամիրի իչին թէտապիրի լաղըմէյի էմր իյլէտիքտէն սօնրա, Պուրտուրա վէ Աղլաունա կիթմիշ, վէ օրալարտա սագաթլանան պաղը պինալարը թամիրի իչին տէ էվամիրի լաղըմէյի վէրմիշ տիր։

—Թրապիզընտա Մուխթէլէ գարիէսի էհալիսինտէն Ֆօտանեան Վարդան նամ չախս, սեպտ.ին 3ինճի կիճէսի, զէվճէսինի գաթլ իլէ կիզլիճէ տէֆն իյլէմիշ տիր։ Գաթիլտէրտէսթ օլունմուշ տըր։

—Լիվըրբուլտա Պօղոս Մանուկեան իսմինտէ պիրինտէն ճէպրէն բարա ալմագ իսթէմիշ օլան Մխիթարեան նամընտա պիր էրմէնի տերտէսթ իտիլմիշ, վէ 3 այ հապսէ մահքիմ օլմուշ տըր։ Միւատահի ումումի, մաղնունը՝ տօլանտըրըճը օլտուղ տան պաշգա, միւթէպէր վէ դէնկին քիմսէլերտէն ճէպրէն բարա ալմագ իսթէյէն սէրսերի թագըմտան օլտուղընը պէյան իտէրէք, տահա աղըր ճէզա թալէպ իյլէմիշ տիր։

—Զարշէնպիհ կիւնիւ էսկի-չէհիր ըսթասիօնընտա, լօգոմոթիֆ մանավրա իճրա իտէրքէն, 3 վակօն խաթթտան չըգմըշ, վէ կար տը թրէնլերտէն պիր էրմէնի՝ էլլէրինտէն թէհլիքէլի, վէ տիկէր պիր ըէֆիգի խաֆիֆճէ եարալանմըշլար տըր։

—Զիլէտէ պիր Իսլամ, օլանճա ագչէսինի գումարտա ղայպ իտիպ, գըզընը պօղազընտա ասըլը օլան 3ի պիր եէրտէ լիրայը տախի ալմագ իսթէտիկինտէն, գըզը գարշը կէլմիշ, վէ մերգում գըզընը ըէվօլվէր իլէ թէհտիտ իթմէսի իւղէրինէ, պիշարէ՝ գօրգուսունտան օանտէ ֆիւճճէթէն վէֆաթ իյլէմիշ տիր։

—Բէնչէնպիհ կիճէսի սաաթ 2տէ Օրթաքէօյտէ Եէնի-մահալլէտէ պիր խանէտէն եանկին զուհուր իտէրէք, մէգքիւր խանէ նըսֆէն եանմըշ տըր։

ԻՍԹԱՐ.— «ՊԻՐԷՍ ԳԱՏԸՆ» նամ եէնի հիքեաեէնին տէրճինէ եագընտա պաշլայաճաղըզ։

ՍԻՃԻԼԻԻ ՆՈՒՖՈՒՍ ՆԻԶԱՄՆԱՄԷՍԻ

(Տէվամ)

30.— Տօղան չօճուգ վէֆաթ իթմիշ իսէ՝ Տէրիսաատէթ վէ միւլհագաթընտա 5 կիւն վէ վիլայէթ վէ լիվա վէ գաղա մէրքէզէրիյէ նուֆուս մէմուրը պուլունան գասապա վէ քէօյլերտէ 1 այ, վէ սաթ էէրլերտէ 2 այ զարֆընտա իսմամ վէ մուխթարլար վէ զայրը միւսլիմ ճէօմաաթլարընն քէօյ վէ եա մահալլէ բարաղ վէ եա խախամ վէ մուխթարլարը պա իլմուխապէր Նուֆուս իտարէսինէ մալիւմաթ վէրմէկէ մէճպուր տըր. վէրիլճէք մալիւմաթ իւզէրինէ չօճուղընն տօղտուղընն մահալի վէ կիւնիւ վէ սաաթը վէ գըզ վէ եա էրքէք օլտուղը վէ վալիտէյնինին իսմ վէ չէօնրէթ վէ մահալը իգամէթի Սիճիլլինէ գայտ իսիլէճէք, վէ պէրվէճէը մուհարրէր վէֆիյաթը վագթ ու զէմանընյա Նուֆուս իտարէսինէ մալիւմաթ վէրմէյէն իսմամ վէ մուխթարլար վէ զայրը միւսլիմ ճէօմաաթտան քէօյ վէ եա մահալլէ բարաա վէ եա խախամ վէ մուխթարլարը թարաֆընտան եարբմ օսմանը լիրաաը ճէզաի նագտի ալընաճագ տըր։

31.— Էօթէյէ պէրիյէ պրագըլան չօճուգլարընն ըէտէր վէ վալիտէսի նամալիւմ օլարագ գայտ իսիլիր։

32.— Հէնուզ տօղմուշ պիր չօճուգ պուլանլար՝ նէրէտէ վէ նասըլ վէ նէ վագթ պուլտուղընը պէյան իլէ պէրապէր, չօճուղը վէ եանընտա պուլունտըղը էլպիսէյի քէօյլերտէ ճէօմաաթ մէճլիսլերինէ, վէ գասապա վէ չէհրլերտէ հիւքիւմէթ վէրէճէք, վէ պունընն իչին պիր զապթնամէ թանզիմ օլունարագ չօճուղընն սինընը զահիրի վէ գըզ վէ եա էրքէք օլտուղը վէ թէմամիյէ իսիլէճէք իսմի եաղըլարագ, նէրէյէ թէսլիմ օլունաճագ իսէ, օրանընն իսմի տախի իլավէ օլունընը, վէ պու զապթնամէ Սիճիլլի նուֆուսա գայտ իսիլիր։

33.— Իսլամ էհալիսի արասընտա ճէրէյան իտէն նիքեահլար՝ Շէրի մահքէմէլէրինտէն, վէ զայրը միւսլիմ ճէօմաաթլար նիքեահլարը՝ բուհանի բէիսլէրի թարաֆընտան վէրիլէն իզնամէլէր իւզէրինէ իճրա գըլընընը. իչպու ագտըն վուգու պուլտուղը կիւնտէն իթիբարէն նիհայէթ 15 կիւն զարֆընտա ագտը իճրա իտէն իսմամ վէ բէյսի բուհանի՝ ագտըն իճրա օլունտըղընա տաիր նուֆուս իտարէսինէ պիր իլմուխապէր վէրմէյէ մէճպուր տըր։ Պու պապտէ մահալլէ վէ քէօյլերտէն վէրիլէճէք իլմուխապէրլերէրին տօղրուլուղընը թահգիգ իլէ իզնամէ իթասընա մէմուր օլանլար թարաֆընտան հէր այտա պիր քէրրէ ագտը իճրա օլընանլարընն իսմլերի իլէ մահալլէ վէ սօգագ վէ էվինին նօմէրօսընը միւթէզամին պիրէր գըթա տէֆթէրի Նուֆուս իտարէսինէ կէօնտէրիլէճէք, վէ միւատէթի մուայյէնէսի զարֆընտա Նուֆուս իտարէսինէ մալիւմաթ վէրմէյէն իսմամ վէ բէյսի բուհանիլէրտէն եարբմ օսմանը ալթունը ճէզաի նագտի ալընաճագ տըր։

34.— Սապգ մատատէ եաղըը իլմուխապէրէ գարը վէ գօճանընն իսմ վէ չէօնրէթ վէ սինն ու սրֆաթը վէ տօղտուղը վէ օթուրարը կէրլերի վէ բէտէր ու վալիտէլերինին իսմ վէ չէօնրէթ վէ մէնսուպ օլտուղը ճէօմաաթ վէ սէնաաթ վէ մահալը իգամէթլերի վէ չահիտլերին իսմ վէ չէօնրէթ վէ սինն ու սէնաաթլարը տէրճ իտիլիր։

35.— Մէզաթը բէսի օլան մահալտէն պաշգա պիր մահալտէ էվլէնէնլերին քէյֆիյէթը իզտիվաճընը հավի օլտուղը մահալին Սիճիլլի նուֆուս մէմուրը թարաֆընտանէվլէնէնին մէսգաթը բէսինէ կէօնտերիլմէք իւզէրէ պիր իլմուխապէր եարըլըպ՝ վիլայէթ նուֆուս նազընը մարիֆէթիյլէ մահալլինէ իրսալ իթթիրիլիր։ Էճնէպի մէմալիքաէ վուգու պուլաճագ նիքեահլար՝ սէֆարէթ վէ եա չէհպէնտիր թարաֆընտան պա իլմուխապէր Խարիճիյէ նէզարէթի մարիֆէթիյլէ Տախիլիյէ նէզարէթինէ թէպլիղ իտիլիր։ Տախիլիյէ նէզարէթի՝ նուֆուսը ումումիյէ իտարէսի վաըթասըյլա պու իլմուխապէրլէրի մահալլինէ կէօնտերէրէք, Սիճիլլի նուֆուսա գայտընը իճրա իթթիրիր։

36.— Դարը գօճա պօշամա վուգուրնտէ՝ քէօյ վէ եա մահալլէ իսմամ վէ եա բէյսի բուհանիսի թարաֆընտան 15 կիւն զարֆընտա Նուֆուս իտարէսինէ պա իլմուխապէր իխպար օլունաճագ, վէ անընն իւզէրէնէ գայտըն թաստիկի իճրա իտիլէճէք տիր։ Միւատէթի մէզքիւրէ զարֆընտա մալիւմաթ վէրմէյէն իսմամ վէ բէյսի բուհանիլէրտէն եարբմ օսմ. ալթունը ճէզաի նագտի ալընը։

37.— Սիէր մէմլէքէթտէ օլուպ տա մէմլէքէթլերինտէքի դարբլարընը պօշայանլարընն՝ պօշամալարը քէյֆիյէթի գայտէն պիլինմէք իչին, պօշանմըշ դարընն պիր պաշգասըյլա ագտը իճրա օլունմազտան էվվէլ, գատընն մէնսուպ օլտուղը մահալլէ վէ եա քէօյ իսմամ վէ բէյսի բուհանիլերի թարաֆընտան պօշամա վուգուաթընը հավի մահալլի Նուֆուս մէմուրլարընա պիր իլմուխապէր վէրիլէրէք, Նուֆուս գույուտընճա մուամէլէի լաղըմէսի իճրա օլունաճագ, վէ պէր վէճհը մուհարրէր ագտ իճրա օլունմազտան էվվէլ զիքր օլունան գարը գօճա պօշամա վուգուաթընը խապէր վէրմէյէն իսմամ վէ բէյսի բուհանիլերտէն՝ մատտէի սապըգա մուճիպինճէ ճէզաի նագտի ալընաճագ տըր։

(Տէվամի)

Ա.ԶԴ. Ս. Յակոբ Անկեւանոցի Հոգաբարձութիւնը պատիւ ունի ծանուցանելու թէ, հետեւեալ կալուածներն ի վաճառ հանած է. գնելու փափաք ունեցողներն կրնան դիմել ամեն օր, յետ միջօրէի Հոգաբարձութեան սենեակը ի Ս. Յակոբ Անկեւանոցի։

• Բերա, Ագ-փողոց, թիւ 6 տուն, քարաշէն.

Բերա, Էրմէնի-քիլիսէսի փողոց, թիւ 11 տուն, քարաշէն.

Շիշլի, Բեազըտանէ ճատտէսի, թիւ 179 տուն, քարաշէն.

Բերա, Թէքնէճի փողոց, թիւ 48, կէս տուն փայտաշէն.

Ֆէրիգիւղ, Հանըմ-օղլու փողոց, թիւ 3, երկիր, 216 կանգուն.

Շիշլի, Գասըմ-բաշա ճատտէսի, թիւ 37, երկիր, 180 կանգուն.

Հոգաբարձութիւն

ԿՕՇԿԱԿԱՐԱՏՈՒՆ

Ս. ՅԱԿՈԲ ԱՆԿԵԼԱՆՈՑԻ

Հոգաբարձութիւն Ս. Յակոբ Անկեւանոցի պատիւ ունի ծանուցանելու, թէ ըստ փափաքանաց յարգոյ Հասարակութեան, իբր երեք տարիէ ի վեր Անկեւանոցի մէջ հաստատուած Գօշկակարութեան Արուեստանոցիս արտադրութիւններն, այս անգամ ի ցոյց դրուած է Անկեւանոցի դրան մօտ թիւ 6 խանութը, ուր երկսեռ յաճախորդք, ամէն հասակի համար պատրաստ պիտի գտնեն ճաշակով պատրաստուած ամէն տեսակ տոկուն և դիւրագնի կոշիկներ, և պիտի կարենան լի վստահութեամբ չափու վրայ ուղղուած ձեւով յանձնարարութիւններ ընել, որով միանգամայն պաստեն առիթն ու գոհունակութիւնը պիտի ունենան քաջալերելու Արուեստանոցի այս ճիւղին համար եղած ջանքերը և օժանդակելու անոր զարգացման ու յառաջդիմութեան։

Հոգաբարձութիւն
Ս. ՅԱԿՈԲ ԱՆԿԵԼԱՆՈՑԻ

ՄԱՐԱԿՆՕՋ ՈՒՍԹԱ ՍԱՐԳԻՍ

Պէյօղլունտա Թէլէկրաֆ օճագընտա Պալթաճը չըգմազընտա

Մէզքիւր տիւքքեանտա պուրօ, գօնսօլ կարտրօպ, տօլապ, սուֆրալար վէ սաիր հէր նէվ խանէ էշեասը ինչա վէ թամիր օլունուր։

Կէրէք ինչաաթ վէ կէրէք թամիրաթ սաիր մարանկօզ տիւքքեանլարընա նիսպէթէն էնվէնիեէթլէ օլտուղու կիպի, արզու օլունան մազպութիեէթ, միւքէմմէլ լիեէթ վէ նէֆասէթ ճիհէթլէրիյլէ ատ միւշթերիլէրին խօշնուտիեէթինէ, վէ սիրարը չաթը վագթ ու զէմանընյա իյֆասընա չալըշըրը։ Հասըը իչպու տիւքքեանա միւրաճաաթ իսէնլէրին հէր սուրէթլէ մէնմուն գալաճագլարը թէէմին օլունուր։

ՊԱՆԳ ԷՄԲԷՐԻԱԼ ՕԹՕՄԱՆԸՆ

ԱՆՕՆԻՄ ՇԻՐՔԷԹԻ

Սէրմաեէսի 10,000,000 լիրա

ՇԻՐՔԷԹԻՆ ԻՏԱՐԷՍԻ ԳԱԼԱԹԱՏԱ ՏԸՐ

Իսթանպօլտա, Եէնիճամի մէյտանընտա վէ Պէյօղլունտա Տօղրու եօլտա 206 նումէրօ. տարէա պիրէր չիւպէսի վար տըր։

Լօնտրա վէ Բարիստէ պիրէր պաշլըճա տարէխանէսի մէվճուտ տուր։

(Շիւպէլեր)

Ատանա,	Ատանա,	Այտըն,
Հալէպ,	Իսկէնտէրիէ,	Էսքիշէհիր,
Լինգարէ,	Պաղտատ,	Պէյրութ,
Պրուսա,	Շամ,	Գօնիա,
Լարնակա,	Դամիրճի,	Մէրսին,
Միտիլլի,	Ուշակ,	Ֆիլիպէ,
Բօրսահա,	Բուսճուղ,	Ալէքսանիք,
Սամսուն,	Իզմիր,	Սօֆիա,	Թրապիզոն։

Պանգը Օսմանի, թանվիլաթ վէ եա պանտա միւմտիլ էվրաղ տէբօզիթօ իսիլմէսի մուգտայիլինա՝ մուտտէն վատէ իլէ վէ եա հիսսայը ճարի իւզրէ ագէէ իպրալ վէ ատնէատտը թիւճարինէ բաղանթօ, վէ մէմա իքի Շահանէ իլէ մէմալիքի էճնէպիէնին պաշլըճա չէհիրլերի իւզէրինէ չէք բօլիչա վէ գրէտի սէնէտլերի վէ թէչէդանճ էմրլերի քէշիսէ վէ հիսսայը ճարի քիշիտա Դէ թանվիլաթ իլէ զիգրմէթ էշեա վէ մէմալիքի Շահանէ իլէ մէմալիքի էճնէպիէսէ գուբօն վէ սէնէտ թանտիլ, պօրսա էմրլերի իճրա, վէ մէսքիքաթ իչթիրա վէ ֆիրսաթ իտէր։

Պունատան պաշգա պիր սէնէ վատէ իլէ եիւզուտէ 2 պչ., 6 այըզ վատէ իլէ եիւզատէ 1 ֆունտ իլէ ագէէ պապուլ իտէր։

Իսթանպօլ չիւպէսի, պալէատէ պէեան օլունան մուամէլաթատան պաշգա, էմթաա իւզէրինէ ագէէ իպրաղ իյլէտիկի կիպի, էմանէթէն եախօտ սատէճէ թէվֆի օլունան էշեաի թիւճճարինի տախի գապուլ իտէր։

Պէյօղլու չիւպէսի՝ էմթաա մուամէլաթը միւսթէնա օլմագ իւզրէ, եօգարրտա զիքր օլունան պիճիւմէ մուամէլաթը իյֆա, վէ պունատան պաշգա Վիլ ու Բարի, Բուսէ չըմէնտրֆէր թանվիլաթը վէ Եունան պանգասը, Բանտամա վէ սաիրէ կիպի բիանզօլու թանվիլաթա տաիր տախ ու իթա մուամէլաթընը իճրա իյլէր։

Իսթանպօլ վէ Պէյօղլու չիւպէլերի Բուսէլի չըմէնտրֆէր թանվիլաթը բրօմէսլերի տախի ֆիրուխթ, վէ պանգանըն մէմալիքի Շահանէ իլէ Պուլկարիսթանտաքի չիւպէլերինին քանֆիֆէսի կիպի վէ 50 լիրահա գատատ օլմագ իւզրէ 100ատ 3 ֆունտ մուգատալինատ հիսսայը ճարի իլէ ագէէ գապուլ իտէրլէր։

Ուֆագ հիսսայը ճարիլէրէ թէէմինատ օլմագ իւզրէ Օսմանլը պանգասը 100ատ 3 պչ. ֆայիզլէ Ֆրանսա, վէ 100ատ 3 ֆայիզլէ Ամանիա տէվլէթի էսհամընտան այնի զրմէթատ պիր միգտար թախսիս իթմիշ տիր քի, իչպու էսհամ թէվֆի օլունան ագչէնէ քէֆալէթ օլարագ այրըճա պիր տօսիէատ սաղլը պուլունմագտա տըր։ Թէվֆի օլունան ագչէնին միգտարը արթըգճա թէէմինատ ագչէսինին տէ միգտարը արթար։

ԳԱԼԱԹԱ ՊՕՐՍԱՄԸ

Էսհամը ումումի	Ղ.	30 15
Բուսէլի չրմէնտրֆէրի	ֆր.	119 50
Տէվլէթի Ալիէ Բէյի		362
Թանվիլաթը Օսմանիէ		475
Օսմ. պանպասը սէնէտաթը		586
Օսմ. Սիկրթ. չիրքէթի Լ. Օ.		3 80
Բէյի ազսիօնու		14 10
Տէրիս. Թրամվայ գաբ.		5 47
» » թանվ. ֆր.		495
Տէրիսաատէթ Բրիթիշ		496
Թրանսվալ		136
ԱԳՋԷԼԷՐԻՆ ՖԻՆԱՆՍ		
Օսմ. լիրասը 100 ղ-ատն	ղ.	բր.
Պէնաղ մէճիտիէ ֆարդը	108	1
Մէթալիք	98	20
Ինկիլիզ լիրասը	109	38
Ֆրանսիզ ալթունը	87	16
Բօլ	90	10
Գըրմիչ	51	6
Գարպոն գայմէսի	8	64

Սահիպի իմթիեազ վէ մէսուլը ղազէթա
ՅՈՎՀԱՆՆԷՍ ԹՕԼԱՅԵԱՆ